

նէ Ստաւրոպոլի ճեմարանին աշակերտաց կարդը, և այս՝ ինչ որ կը տեսնուի անոր համար, որպէս զի ռուսաց համալսարանը մտնելու արտօնութիւն ունենայ: Այն տարին ինքը գրեց ըստ ռուսաց գրականութեան և վասն երգիծարանութեան և երգիծարանութեանց կանթեմիրեայ և ըստած զիրքը վարժապետը ճանչցաւ տըպագրութեան արժանի աշակերտին գրուածքը, և 'ի լոյս ընծայեցաւ տեղոյն տպարանէն, Ստաւրոպոլի նահանգական լրագիր կոչուած թերթին (1853-թիւ 2) մէջ այսպիսի ստորագրութեամբ մը, աշակերտ Քերովիք Պատկանենանի:

Քերովիք Պատկանեան դովութեամբ լմցուց ճեմարանին ընթացքը՝ 1853 տարւոյն գարնան. և ապա մոտաւ յաշակերտութիւն Գլխիաւ, ուր մասկավարժական ուսուումնարան ըստածին մէջ, ուր հայրը իրեն ձրի տեղ մը հայթհայթեց՝ չնորհիւ կովկասեան Յանձնաժողովոյն: Ուսումնարանին մէջ Քերովիք Պատկանեան բանասիրականին ընդարձակ ասպարիզին միջէն՝ պատմական մասն ընտրելով և անոր գրուելով բոլորովին զբաղեցաւ ռուս, գաղղիական և գերմանական դրականութեանց հիմնական ուսմամբ: Այն տաենն սկսաւ նաև սորվիլ անգղիերէն և իտալերեն լեզուներն, զորս ապա հեշտեաւ կը կարդար:

Շարունակելի

ՄԹՐ ՄԸ ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ

1859 տարւոյն յունիսի առաջին օրերն էին: Արեգակը մտնելուվրայ էր:

Չորս կողմէն տիրող միայնութիւնը տեսնողը՝ պիտի կարծէր թէ գիւղը անապատացած ու անխորդաքանակ էր: Կին մը միայն կանգուն կեցած խեղճ տնակի մը դրան առջե՞՝ գիւղակը կտրող ճամրու մը զլուխաւ, մերթ ընդմերթ կը նայէր ջրջակայ դաշտերուն ու լերանց գագաթը ծիրանափայլ վառուող լրսոյն վիրին շառաւիլաց, ու յետոյ անհանգիստ խնամքով ու փութով աշուշներու կը յառէր առջելը տարածուած մարգագետնին յետին սահմաններուն վրայ: Գեղջկուհին կը համարէր սրտին վափաբանօք տրապել փութացընել որդւոյն, միակ ու սիրելի որդւոյն, վափաբելի գարճը:

Երկիրը բովանդակ զարգարուած էր գարնանային գեղեցկութեամբ. սակայն փոխանակ ուրախացընելու տեսնողին սիրտը, տխուր արհաւելքը մը կազգէր այն տեսարանը. մարդկային ձեռք՝ ընութեան այդ գեղոյն վրայ՝ սուգ մը տարածեր սիրել էին. հոս հոն՝ դաշտաց մէջ կը տեսնուէին փճաւցած ու անպիտանացած հունձք, ծառք՝ տապալած գետին ինկած, կործանած տնակը:

Զիաւոր զինուոր մը արշաւասոյր կը վագէր գէւա ի գիւղը. Վարդուհի երրտեսաւ զինքը, կարծես թէ սրտի տագնասպ մը զգալով՝ կ'ուզէր ետ քաշուիլ տուն մտնել: բայց ահարեկ հետաքննութենէ մը արգիլուեցաւ Զինուորը

զինք տեսնելով վայրէեան մը կեցուց ձին, հարցուց թէ այն ճամբով կ'երթոցուէր ի ու: Կինը պատասխան չտուած՝ ուշադրութեամբ նայեցաւ անձանտի վրայ. աւատրիական ուշան բանակին հազարապետ մ'էր, չիկահերու կապուտազուի երիտասարդ մը:

Դիաւորը չփոթ ու յուղեալ ձայնով կրկնեց հարցումը:

Այո՞ւ, պատասխանեց վարդուէի: այս ճամբուն է ուզուծ տեղդ տանողը: Անհանգարտ աչքով մը նայեցաւ ձիւորը կտրած ճամբուն վրայ, ու Վարդուէի դառնալով,

Ենորչը ըրէ, ըստա, գտւաթ մը ջուր տուր ինձ:

Գեղջկուէին առանց պատասխանելու տուն մտնելով, գարձաւ ձեռքը չիչ մը ջրով:

Զինուորը կուշտ մը խմեց, ու ձին մտրակելով առաջ անցաւ:

Գեղջկուէին աչքովն կ'ընկերէր, մինչև որ ծառոց մեջ ծածկուեցաւ. ու առանց իսկ պատճառը դիտնայու սարսուս մը անցաւ ոսկերաց մէջ. ձեռքը ճակարին վրայ տարաւ, կարծն թէ ախուր նախազդեցութիւն մը իրմէ հեռացնելու դիտմամբ. Դիարձուց աշուններն այն կողմը՝ ուստի կը սպասէր որդւոյն գարքին, աեսաւ իտումք մը մարգկանց որ յուշիկ ու մեղմով յառաջ կուգային: Մէկէն ցատկեց առաջ անցաւ ճամբուն վրայ. ու աշունները սրելով կրցաւ զանազանել բազմութեան մէջ ժողովրդապետ քահանաւ մին սեաւ պատմումանը:

Ս'արքը աստուածածին, արդեօք ինչ պատահէր է, հառաչելով ըստ խեղճը:

Ու տեսաւ երկու անձինք՝ որ այն խմբէն բաժնուելով արտորնօք դէպ իր կողմը կու գային:

Ուզեց անոնց ընդ առաջ երթալ, բայց ոտիցը ոյժը կտրեցաւ:

Խեղճ վարդուէի, — ըստին երկու գիրականեն՝ երբ իրին մօտեցան:

Ինչ կայ, ինչ հանգիպցան, ահարեկ հարցուց թշուառ մայրը, ու բիւր տիրական խորհուրդը կը գրաւէին սիրուն ու միսք: Ուր է իմ որդիակս:

Քաջալերուէ, Վարդուէի: այս է եղեր Աստուծոյ կամբը:

Իմ որդիս, աղաղակեց մայրը: Ինչ գէպք կամ աղէտը հանդիպցաւ իրեն:

Որդիդ ընվսէից, — պատասխանեց գեղացիներէն մէկը, — Հո՞ այդ մօտեցող խմբին մէջ է, վիրաւորուած:

Վայրէեան մը կանկ առաւ Վարդուէի՝ գրեթէ ինքինը կորանցուցած. ու առանց բերնէն խօսք մը կանելու առաջ գնաց գէպ ի տիսուր խմբակն խակ երկու գիրականք տուն մտան:

* *

Յառերու ճիւղերով պատգարակ մը շիներ, ու իրենց զգեստուք ծածկելով զայն՝ հո՞ւ հանգեցուցեր էին վիրաւոր երիտասարդը: Զորս հոգի բազեաց վրայ վիրցընելով, այլք՝ քովէն ու ետևէն կ'ընկերէին: Վիրաւորելովն մօտէն կ'երթար քահանային աղօթելով դաշն ծայնիւ, ու մերթ ընդ մերթ խոնարհելով առնա ականինչն քանի մը խօսք կը փափսար:

Խոր տիրութիւն մը կը տեսնուէր ամենուն երեսին վրայ սակայն գէմ քերնէն ալ գիրին էր նկատել սրտերնան մէջ եռացող կիրքն ու բարկութիւնը. նոյն իսկ քահանային վրայ կը տեսնուէր թէ բանի ծանր աղքեցու-

թիւն ըրած էր անիրաւութեան գործը : Ումանք վրէժխնդրութեան խօսքեր կը մրմային, որ թափուած արեան վրաց նոր արիւն մ'ալ կ'աւելցընէ . իսկ քահանայն կը մտածէր այն ախուր գժրաղդութեան վրայ որով կը մղուի մարդ ի սպանութիւն եզրօրն :

Խուլ քրթմնջին մը լսուեցաւ ի տես Վարդուհւոյն՝ որ կը գիմէր ընդ առաջ որդուոյն :

Այն մարգիկ որ իրենց հասակաւն ու կինաց պայմանով կարծես թէ այն-չափ գիւրազգած պիտի չըլլային, կ'իմանային կ'ըմբռնէին անոր ցաւոց սաստ-կութիւնն ու գառնութիւնը : Երբ Վարդուհի հասաւ որդւոյն քով, ընդհա-նուր լուռթիւն մը տիրեց :

Ո՛վ Յովսէփ, աղաղակեց մայրը, իմ թշուան ու սիրելի որդեակս :

Բանեց պատանեկին ձեռուըները, ու երկու բոցահրատ կայլակը արտա-սուաց իջան անոր պայտիցը վրայ :

Ի յուր ծանօթ և իսանդակաթ ձայնին՝ վիրաւոր պատանեակը ջանաց բա-նալ աշուրըներն . գարձուց նուաղեալ հայեցուածք մը, ժափիտ մը՝ու ինկաւ-նորէն թմրութեան մէջ :

Վարդուհի նայեցաւ քահանային երեսը . ու աշացը մէջ յայտնապէս կը տեսնուէր յանոց կտես միառն բուռն կիրք մը, մօր մը կիրքը՝ իր որդւոյն սպաննողը փնտուելով : Հանդարտ ու . խոր տիրութեամբ նայեցաւ քահա-նայն թշուառ մօրը, ու աշուրները վերցոց յերկինս : Հասկցաւ Վարդու-հի այն լուռ լեզուն, ինք ալ արտասուալից բիրերը հոն դարձուց : Նայեցաւ որդւոյն ու լոեց :

Տուն հասնելով հանգչեցուցին վիրաւորեալը աղքատին անկողնի մը վը-րայ : Պատանեակին՝ մէյ մ'ալ բացաւ աշքերը, կրկին ժափեցաւ մօրը ե-րեսին, մօտեցուց ցուրտ շրթանցը խաշելութիւնը՝ զոր քահանայն տուաւ համբուրել, և տուաւ վերջին լունչը :

* *

Վարդուհի, ալ մի կենար հոս, հետա իմ տունս եկու, պրտաշարժ ձայ-նով ըստ գիւղացւոց մէկը :

Կինը կարծես թէ չի հասկցաւ այն խօսքը, յլսեց գորովով ու սիրով մ ձայնը, նստաւ սենեկին դրան քով ուր վախճաներ էր որդին . գը-լուխը կրծոցը վրայ խոնարհած ինկած և ձեռքերը ծնդացը, բոլորովին ըն-կըզմած իր ցաւոցը մէջ :

Ել երթանք, կ'ըսէր քահանայն, ես ալ կու գամ հետդ :

Խուզ կինը նայեցաւ քահանային, աշքերովը ինդրելով որ զինք հոն թո-դու . բայց նա բոնադատելով կրկնեց հրաւէրը : Ուժ ելաւ հառաչելով. վերջին ակնարկ մը ձգելով այն սենեկին՝ ուստի կը լսէր հանգուցելոցն հոգւոյն համար զուրցուած մեղմաձայն աղօթից խօսքերը, մեկնեցաւ տը-նէն :

Ճամրուն վրայ քահանայն կը կրկնէր ապերջանիկ մօրը՝ հաւատոց, հա-մակամեթեան և յուսոյ այն խօսքերը որոնցմով կրօնք կը ջանայ . իրուու րալսատնաւ մեղմել սրտի վիրաց ցաւերը : Կը յլշեցընէր նմա այն սուրբ և գերահարաւ կիրք՝ որ իր աշքերով տեսաւ Միածնին շարշարանքը, և դառ-նագառն մահը անոնցմէ որոց բարերարեց և սիրեց անսահմոն և ան-չափ սիրով : Այդ խօսքերը չէին բաւական ի փարատել զցաւ գժրաղդ

մօրն, բայց կը քաջալերէին ի համակամութիւն և ի վատահութիւն առ նա՝
որ ցաւոց կետ կու տայ նաև զսփոփանս և զմխիթարութիւն:

Այս միջացին գիւղին տանց ու ընտանեաց մէջ ամենուն բերանն էր
Վարդուհիի որդուցն ամիսուր մահուան արկածը: Ոչ որ կրնար ստուգիւ
գիտնալ՝ ինչպէս հանգիպած ըլլալը. որովհետեւ պատանեակը միայն էր:
Դաշտերուն մէջ աշխատանքի զրազած գիւղացիք ոմանք լսեր էին հրա-
ցանի մը պարապուելուն ձայնը, ու տեսեր էին թշնամիաց բանակէն ձիա-
ւորի մը սանձարձակ փախչելը. վազեր էին հոն ուստի լսուեցաւ հրացա-
նին զարնուրը, և գուգեր իրենց գիւղակից արհան մէջ թաւալած, ըն-
շասպառ և ինքինը կորուսաւ: Սպաննուողին անոյշ բնաւորութիւնը՝
իր կողմանէ գիւղացինին գրգռուելուն առիթ մը տուած ըլլալը անկարելի կ'են.
Բագրուէքր.— արդեօք իր մահը անգթութեան մը արգասիք էր, կամ զի-
նուորականը թշնամի նրկին մէջ թափառական, վսիցեր ու երիտասար-
դին ներկայութիւնը վրիպակաւ իրեն սպառնալիք մը կարծելով՝ մահա-
ցու վերը մը տուեր էր զիմացինին, բոլորն ալ ենթադրութիւնք էին.
ոչ որ կրնար ստոյգը գիւնալ:

* *

Այնէը մտնելու վրայ էր. Վարդուհի գիւղին եկեղեցին ելելով՝ տիսրու-
թեամբ տուն կը քառնար: Օրուան մեծ մասը, — յունիսի քսանըցըրան էր, —
թնկանթից սրուալիի գումաւեր լսուեր էին. Գազգիացիք և իտալացիք
սաստակաէս զարնուր էին Աւստրիացւոց կետ, որք սպառսպուռ ջախջա-
խած յաղթուած էին:

Երր Վարդուհի տուն հասաւ, երկու իտալացի զինուորք գոնէն գուրս
կ'ելէին, և մտենալով հարցուցին. ֆուկդ է այս տունը:

Այս, իմս է, պատասխանեց կինը:

Նըրէ, ըսին, մեր համարձակութեանը. գուոդ կէս բաց գտանք, ու բե-
րինք հոս աւստրիացի վիրաւոր զինուոր մը այս մօտիկ գաշտէն: ինեղճը շատ
աղայեց ու թախանձագին խնդրեց որ զինք չձգենք ուր էր, վասն զի ան-
հրածեշա ու անխուսափելի էր մահը: Գթացինք վրան. յիրաւի թշնամի մ'է,
և մ զիտ որչափ վնաս ըրած է այս խեղճ երկիրներուն. բայց վերջապէս ինք
ալ Աստուծոյ արարած մ'է. ձեռքէտ եկած օգնութիւնը ու խնամք մի խը-
նայեր իրմէ:

Զինուորներն հեռացան, ու Վարդուհի տուն մտաւ,

Տիսաւ որ վիրաւորը պատկեցուցեր էին այն անկողնոյն վրայ՝ ուր քիչ օր
յառաջ մեռներ էր որդին, մտենալով ուշի ուզով նայեցաւ պատկողին երե-
սը. ճանշցաւ որ նա էր որ իրմէ խմելու ջոր խնդրեր էր իր խեղճ Յովսե-
փին վիրաւորած օրը.— իր որդույն սպանողն էր:

Այս տեսարանին՝ թշուա մօրը սրտին գետ չգոցուած վերը կրկին ա-
րիւնոստեցաւ. առ սաստիկ ցաւոցն և ատզնապին՝ մտքէն վրէժինգրութեան
գծնգակ ու գառն խորհուրգը կ'անցնէին: Այս գէպքին մէջ կը կարծէր նը-
կատել Աստուծոյ պատուհասող ձեռքը՝ որ սպանողին կողեվարքի տառա-
պանքն ու տափնապները կրել կու տար հոն՝ ուր իր վերջին շունչը տուեր էր
իր անպարտ զոհը:

Մտածեց երեսի վրայ թողու զինքը, անշարժ ու անկարեկիր նկատել ա-
նօր մահը՝ որ իր յոյսն ու սէրը անգթաբար վերուցեր յափշտակեր էր

45

սիրալիք ու խանգակաթ մօր մը գրկէն։ Ասկայն վրէժխնդրութեան այդ գառն հաճոյք՝ շուտով իհարատեցան սրտէն։ Խղճի խայթ մը, գրեթէ սարսուռ մը զգաց ինք իրմէ՝ որ կրցեր էր այդպիսի մտածութիւն մը ունենալ։ սիրոյ, գթութեան, ու չարեաց փոխարէն բարիք ընելու խորհուրդը արթեցան։ գրաւեցին իր բարի ու անկեղծ սիրտը, որոց ընդելացած էր մանուկ հասակէն։ յիշեց թէ պարտը մ'էր ծհռքէն եկած օգնութիւնն ընել բապանողի իր որդւոյն, սրտանց ներելով անորու Այս մտածմունքով ցատկեց տնէն գուրս ելաւ, վազեց գիւղին բժիշկն ու վիրաբոյժը կանչելու։

* *

Բարերարութիւնը՝ մասնաւոր զօրութիւն մը ունի՛ չէ թէ միայն ընդունոյին, այլ զայն գործողին սիրտն ալ շարժելու ի սէր։ Վարդուկի որչափ աւելի վեհանձն և առատամիտ կ'երենար ի խնամն և ի գութ առ հիւանդն փիրաւոր, այնչափ կարծեան նուադէր ի նման առաջին բնտկան զգացմունքն աւելութեան և վրէժխնդրութեան, ի թէ որչափ համացական և ընդունելի նուէր մ'է Աստուծոյ կամակար ու կատարեալ ներումը։

Սպաննուած որդւոյն պատկերը՝ անգաղար խեղճ մօրը աշքին գիմաց էր։ բայց այդ ոչ միայն ալ չէր գառնացընէր իր անկարմանելի ցաւը, այլ մանաւանդ կը սփոփէր քաղցր ու զթալիր խորհուրդներով այն գերահրաշխաղացութեան՝ որ ի սէր ննջողաց նուիրական գերեզմանէն կ'ելլէ։

Աւստրիացին բիշ ատենէն սկսաւ վրայ զնելու բայց որովհետև վերքին ծանրութենէն աւելի վլասակար եղած էր արեան չափազմանց կորուստը, շատ օր՝ կենաց ու մահուան անստուգութեան ու վտանգի մէջ ապրեցաւ, ու երկար և վլատիկ եղաւ իր կատարեալ առողջութիւնը։

Որչափ ալ գեայահրկ կամ չարգործ ըլլայ մէկն, ցաւը միշտ զարմանափ աղդեցութիւն մը ունի մարն։ Երնուորը զինուելու առ սեամն գերեզմանին, օտար ու թշնամի երկրի մը մէջ, այնչափ հետոի յընտանեան և ի հայրենեաց, սկսաւ ինքնիրեն մտածել և անդրագառանալ թէ որչափ մեծ էր իր թշուառութիւնը։ Ճանչցաւ թէ այն խեղճ կինը՝ որ ընդուներ էր զինք իր տունը, ու այնպիսի խնամքով ու սիրով կը հսկէր իր ցաւոց անկողնոյն քով, կրկին չնորհէր էր նմա զկեանս, ու գորովիցաւ ու շարժեցաւ գտնելով ու տեսնելով այնչոփ մեծ սէր անձանօթ անձի մը քով, որ կարծես թէ ուրախ պիտի ըլլար տեսնելով իր ազգին ու հայրենեաց թշնամի մը այնպիսի դիրքի մը մէջ Շւայն պատանին՝ յառաջազոյն այնչափ ամբարտաւան ու սէգ, թերևս և անգութ, համոյք կը զգար սնկեղծ չնորհակալութիւն մատուցանելով այն խոնարհ գեղջկուէւոյն, ու կը խոստանար բովանդակ կինօք ու որդու քաղցր յիշատակը պահել։

Իմ պառաւ մայրս, կ'ըսէր իրեն, առանց ճանչնալու պիտի սիրէ զգեզ և օրէնէ։

Մայրդ, գեռ ողջ է, հարցուց կինը յուղեալ սրտիւ մը և ձայնով։

Պատանին կը խօսէր մօրը վրայ, յիշելով ու յիշեցնելով վրան ունեցած սէրը, և թէ որչափ անհանգիստ պիտի ըլլար հիմայ մտածելով սիրելի որդւոյն համար։

Այն խօսքերուն ատարաբաղդիկն Վարդուկի ալ չի կրցաւ ինքնիքը բռնել, ու գառնապէս կ'արտասուէր։

Զինուորը շփոթած ու տագնապած՝ այնպիսի անակնիալ այլայլութեան պատճառը կ'ուզէր գիտնալ։ բայց գեղջկուէրն ոչ կրցաւ և ոչ ալ ուզեց

պատասխանել, ու չեր դադրեր յարտասուաց, որով ալ աւելի կը յաճախեր զգորով և զվիշտ պատանւոյն, թէպէտ և առանց պատճառը զիտալու:

Այս օրուընէն աւելի զթալիր ու խնամու էր Վարդուհի առ օտարակառն և վասն զի պատանւոյն, զոր մինչեւ այն տաեն որդույն սպանող մը կը նկատէր, սկսաւ նայի իրբ առարկայի մը որոյ վրայ հաստատուած էր ու րիշ կնկան մը սէրն ու յոյս: Մարինի սրտովը հասկցաւ այն կնկան անհուն տագնապն ու մհծագոյն սէրը, և մայրագութ խանդազատանօք կնքեց յաստուածային սիրոյ ներշնչեալ ներում ու թողութիւնը:

* * *

Վարդուհի, — օր մը ըսաւ զինուորը, — վաղը կը դառնամ տեղս, և թերեւ զիրար մէյ մ'ալ չենք տեսներ, Փոխարէն մը ընել քեզմէ տեսած բարեացո՛ գիտեն որ անկարելի է. բայց կը յուսամ որ պիտի չմերժես այն ժիշ մը ստակը, որ քովս մնաց, իրը դոյզն նշանակ երախտագիտութեանս: Զէ. պատասխանեց կինը, ոչ կուզեմ և ոչ պէտք է ընդունիմ քեզմէ բան մը,

Իր երեսին վրայ, զուրցելու կերպին մէջ չեմ գիտեր ինչ ոյժ և մեծ վայելցութիւն կար, որ ցնցեց երիտասարգ զինուորականին սիրու ու խռովեց զինքը:

Ներէ ինձ, մրայ թերաւ կիսահազար ու երկշռու ձայնով մը. կ'ուզէի իւ մացնել թէ անզայ ու աւալանորէ մէկը չեմ:

Շնորհակալ եմ, ըսաւ Վարդուհի. ու քանի մը վայրկեան լուռ ու անմըսնչ մնացին:

Եթէ կը փափարիս, — վրայ թերաւ կինը, — Հատուցում մը ընել այն քիշ մը մտագրութեան և խնամոց զոր ցուցի, երբ դառնաս առ մայրոյ, յանձնէ որ ազօթէ ինձի համար, և այն սիրելեացս որ ոչ եւս են յերկրի:

Կը խոստանամ սիրով և հաճութեամբ կատարել այս յանձնարարութիւնդ, ըսաւ պատանին:

Ու վաղը՝ երբ ճամբայ ելլելու վրայ ըլլատ, — աւելցուց Վարդուհի արտասուալից, — ես ալ կ'ընկերեմ, կ'երթանք միասին գիւղիս գերեզմանատաւնը, ազօթք մը ըրէ իմ խեղճ որդւոյս շիրմին վրայ, միակ ու սիրելի որդւոյս որ ինձ մնացեր էր, քեզի նման պատանւոյ մը... Ու արտասուք խօսք բերնին մէջ կհզմամզուկ ըրին:

Երկրորդ օրը՝ Վարդուհի ու աւատիացին գերեզմանատան մէջ ծնկի վըրայ կ'ազօթէն զեռ նոր գոցուած փոսի մը վրայ, Քանի մը ազօթք վրուցեն են ետքը չի արտասուօք, տուք ելաւ վարդուհի, զինուորականն ալ հետը:

Գիւղէն չընկնած, ըսաւ Վարդուհի, գիտցիր որ իմ որդեակս աւստրիացի զինուորէ մը գտաւ մահը. և այդ զինուորականը... Գնա՞ւ, ու ազօթէ թշուառ որդւոյս համար:

Աւստրիացի զինուորը խոնարհեցուց գլուխը, քիչ մը ատեն անշարժ ու անբարրառ մնալով հեռացաւ. Արտասուաց խոյսը կաթիւք այտերէն վար կ'ընկին:

Վարդուհի տեսաւ անոր հեռանալը, միւսանգամ խոնարհեցաւ ի ծունկը, ու զլուխը հանգչեցնելով այն աղքատին խային զոր դրեր էր սիրելի որդւոյն գերեզմանին վրայ, արտասուալից աշքերով բայց աստուածային համաց համակերպութեան սրտի իրազազաւէտ սփոփանօք կը մըրմընջէր. բնդ, որպէս և մեր րողոսմէ մերոց պարտապահաց: